

Ա Շ Ն Ա Ն Ա Ռ Տ Ո Ւ

Անձրեւը զիս կը գգուէ քո՛ւ մասնետուդ պէս բարի:
 Արժաք ձայներ փունջ առ փունջ գերդ ծաղիկներ կը բացուին
 Ծառերուն մէջ աւանաւար... կ'իյնայ տեւեւ մը գետին.
 Մինչ ես կ'անցնիմ բահն ուսիս համբաներէն ջուրով լի:

Կը փափուի անուն մ'հին շուրջիս ծրէն առ ծրէն.
 Անտառին մէջ կայ մրուշ ու մրուշ մ'այ հոգւոյս մէջ.
 Ո՛վ զիս նորէն գրբի պէս կը բղբատէ եջ առ եջ.
 Գեռ կը լրսեմ անանուն բոժոժին լացն հեռուէն...:

Ճիւղ մը պզտիկ սրտօրէն կը կոտորի ու կ'իյնայ
 Ձեռքի մը պէս ի՛մ վրայ, ձեռքի մը պէս ի՛մ վրայ.
 Կը փրփրի հողի պէս սիրտս հիմա կուրծքիս տակ...:

Պիտի չըլլա՞մ որ մը դեռ ես ինձի հետ միս միտակ,
 Աղբիւրի պէս ծրարուած ի՛նք իր երգին մէջ մրուայ.
 Ըսէ՛, հոգի՛ս, ո՞վ կուգայ իմ ետեւս քայլ առ քայլ...:

Ա Շ Ն Ա Ն Ի Ր Ի Կ Ո Ւ Ն

Ծառն իմ վրայ մօրս պէս բեւերն ոսկի կը բանայ:
 Ահա կուգայ իրիկունն ինչպէս դազալ մ'անագին:
 Չայնե՛ր, ձայնե՛ր մութին մէջ մութերու պէս կը վառին:
 Կ'իյնայ ձեռքիս պոստ մը ջուր դրամի պէս արձաքեայ...:

Ծարաւն իմ մէջ գերդ դրօշ կը ծածանի ծայ ի ծայ:
 Անտառ ձեռքեր կը նրմեն հոգիս ողկոյզ առ ողկոյզ.
 Իմ խեղճ աչքերս են լեցուն դեռ մոխիրովն իղձերուս:
 Մեկը պիտի չըկանչէ՛ քրոջ մը պէս զի՛ս դարձեալ...:

Պզտիկ սրտու մը նրման կը մեռնի սասղ մը բարի.
 Չայնը բուին գերդ արցունք մութին վրայ կը բափի.
 Սի՛րս իմ, սի՛րս իմ, մի՛ դողար, այդքան ուժգին մի՛ դողար...:

Շերամի պէս քաղուած ի՛ր բոժոժին մէջ մրտերիմ՝
 Կարիլ - կարիլ կը մեռնիմ ու ես իմ մէջ կը բաղուիմ.
 Ո՛վ պիտի լայ, խե՛ղճ սրղայ, ո՞վ պիտի լայ քե՛զ համար...:

Ա. ՏԱՏՐԵԱՆ

Վալապրը